

Քը զինքը պիտի չարհամարհէք, իմ ի՞նչ հոգու՝ երբ ցնցոտիներով կ'երևայ կոմսերու ընկերութեան մէջ. նա չգիտէ՞ թէ այդ զգեստին մէջ զինքը աւելի պիտի յարգեն: ի՞նչ հոգու՝ թէ նա նոպէի մրցանակը վեհանձնութեամբ մերժեց. լրագիրներուն զրուատիքներով ողողուած այդ վեհանձնութեան լորին հրատարակութիւնը աւելի թանկագին չէր փառասէրի մը համար, բանի որ անոր դարանէն հացը չէր պակսեր, Աւելի լաւ պիտի ըլլար՝ եթէ այսօր լսէինք իր դամբանին մոտիկ՝ թէ «Փոլսթոն նոպէլէն ընդունած մրցանակը աղքատաց առւած է»:

*
**

Ոտքերդ բոպիկ կեցած ես դիմացս, մեծ մարդ. այն հաւատացուցիր՝ թէ Քասաներորդ դարու ոգին ես, որ պիտի պարիս ապագային մէջ. բայց բոպիկցած ես՝ ոչ թէ փուշերու, այլ վարդերուն վրայ կոխելու համար...

Հ. Մ. Պատուրեան

ձեռագիր մ'ամբողջովին քննել, ուսուցչապիտն ընտրած է մի դարու Յայսմաւուրը մը, կատարեալ ըստ ամենայնի, այս ինքն գրիչը, ծաղկողը, թուականը տեղին՝ ամէնն աւ ծանօթ են. և կ'ապացուցանէ՝ թէ ծաղկողն ոչ թէ միայն պարսկական և բիւզանդական արուեստին, այլ և քարլովինժեանց ազգեցութիւնը կրոած է: Ուսուցչապետը համառօտ յառաջարարն որ համեստ բաժին կը յայտարարէ՝ որ համեստ բաժին մը կ'ուզէ հանել հայկական մանրանկարին ինդրոյն, որ ուսումնասիրուած չէ: Եթու նկարագրելու ձեռագրին բովանդակութիւնը, և պարագաները, կը քննէ մանրանկարները, և իրը փորձ իշխաբանչիւրին՝ 20ի չափ մեծ և պղտիկ լուսանկարներով կը հաստատէ իր կարծիքը:

Բնական է որ այս ուսումնասիրութիւնը եւրոպացոց համար ըլլալով, աւելի տեղեկութիւնը կարեոր էին ի լուսարանեւ, մանաւանդ որ առաջին անգամ լոյս կը տեսնէր այսպիսի ամրողջութիւն մը կազմող գործ մը. որով Ուսուցչապետը նախ կը պատմագրէ հայկական բազմաթիւ ձեռագրաց կորուստը, և ազգայնց Միջին դարէ ի վեր գաղթականութեամբ՝ ձեռագրաց տեղափոխութիւնը: Եթոյոյ իրեն ծանօթ 1000 թուականէն առաջ հին ձեռագրաց ցուցակը կու տայ. և կիլիկեան մանրանկարչութեան վրայ չ. Ալիշանի զրածը մէջ բերելով, իրեն ծանօթ ձեռագիրներու՝ զրչաց և ծաղկողաց անունները կը գնէ ի ծանօթութեան, բայց որովհետեւ գրիչը և ծաղկողը ընդհանրապէս վանական էին, և կամ աշխարհականը կը վաստակէին վաներու մէջ, Ուսուցչապետը կը շանայ ըստ իւր հմտութեան՝ ծաղկանկարի զլխաւոր վանական վարժարանաց ցուցակը մը յօրինել, սկսեալ ի Դդարէ մինչև ցիֆր, իւրաքանչիւր վանաց մէջ գրուած կամ ծաղկուած զրոց անուանըն ի ծանօթութեան նշանակելով: Այս մասին շարունակութիւն կը համարուի ցուցակը, ըստ դարուց (ի միլ-ցիլ!), ծանօթ ձեռագրաց՝ ծաղկողաց անուանը ի միասին:

Ֆ. Ա. Վ. Լ. Ե. Ի. Ի.

ՀԱՅԿ · ՄԱՆՐԱԿԱՆԿԱՐԳՈՒԹԻՒՆԻՆԻ

Գաղղիոյ ազգագրական և ընկերաբանական լրագիրը¹ վերջերս ուսումնասիրութիւնն մը հրատարակած է հայկական մանրանկարի վրայ: Գրողն է Պ. Մարելը, ուսուցիչ հայերէն լեզուի ի Բարձրագոյն վարժարանի արենելեան լեզուաց: Մասնաւորապէս ընտրած է սոյն լրագիրը, վասն զի ասոր ընթերցողը՝ սիրողը են գեղարուեստի և կամ արուեստաւորներ են:

Որովհետեւ դժուարին է ո՛ և իցէ հին

1. Revue des études ethnographiques et sociologiques. N° 21-24. 1909. Chez Poul Geuthner. Paris.

Հետաքրքրական էին եւրոպացւոց համար՝ հայկագեան տիկնանց աշխատութիւնը: Բայսմ ևս ուսացչապեսը չէ զլացած գոհացնել զանոնք, բաղելով 17 հատի չափ տիկնայց անունները, որոնք գըրչութեան արուեստին մէջ մասն ունեցած են:

Արդարէ սոյն հասուածն ունի իւր թերութիւնը, սակայն Պր. Մաքլէր ազգայնոց կողմանէ կրկին տեսակէտով արժանի է շնորհակալութեան: Նախ ուսումնասիրեկուն համար մեր պատմութիւնը և բարեր, երկրորդ՝ ջանալուն համար Եւրոպայի ծանօթացնել, ինչ որ իւր նախորդ հայագէտները չէին կատարած: Ուսուցչապետը հաւաքում մ'ունի բազմաթիւ ազգային հին և նոր հրատարակութեանց, ուրոնցմէ ամենայն համբերութեամբ կը հաւաքէ, կը քաղէ տեղեկութիւններ, և կը ցնէ նաև ձեռազինները, որպէս զի Եւրոպացւոց ծանօթացնէ հետաքրքրական կէտերը:

Եւ ինչ որ լսեցինք՝ այս հասուածը փորձ մ'է հետազայ հետազօտութեանց հայկական մանրանկարին վրայ: Բազմաթիւ օտարքներ ուրախակից եղած են Պ. Մաքլէրի, ընդ որու և հանգուցեալ թարի, հայկական երաժշտական պարագաները, որ կը գրէր ա-

նոր՝ թէ շատ գոհ էր տեսնել իւր հայրենակցաց արամեան մանրանկարով զրադիւր. և Տիլ, բիւզանդական արուեստի ուսուցիչն ի Սորպոն, շնորհակալ Կ'ըլլար Պր. Մաքլէրի, որ կը տեղեկացնէ զօտարս, և մասնաւորապէս բիւզանդասէրները, այնպիսի զիտութեամբ մը՝ որ ի գուր կը փնտուի գաղղիական, գերմանական և անգղիական հրատարակութեանց մէջ, և որ իրեն նոր ճամբայ մը կը բանայ ուսումնասիրելու հայկական մանրանկարը:

Քիչ կը գտնուին լեզուագէտը, և ի մասնաւորի Եւրոպացի արեկեագէտը, որը ամբողջին տիրացած ըլլան իրենց ծանօթարեկեան լեզուին: Եղյոն թերութիւնն ունի նաև Պր. Մաքլէր: Բայց ուսուցչապետն այս պակասը լեցուցած է՝ դիմելով առ Հ. Սերովիք Վ. Ապուլլան, որ յօմարութեամբ ջանացած է լուսարաննել կարելոր մասերը:

1. Այս տարի Պր. Մաքլէր սկսած է ձեռամբ պապարիչ Lérouxի հրատարակել «Petite bibliothèque arménienne» տիտղոսով շաբթ հասորոց, թարգմանեալ ի զաղղ. լեզու, ցուցնեալ համար Եւրոպացւոց, որ Հայք բաց ի եկեղեցական զիտութենէն՝ զբաղած են արտաքին զիտութեամբ ևս:

Գ Ա Զ Ա Կ Ա Ր Ա Ն

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆ

Հ. Բ. Մարգիսեամ. — Եղիշէի ի թաղումն Քրիստոնութեամբ հանգայ և նիկոդիմոսի Աւետարանն	465
Հ. Վարդամ Հացութի. — Երգմանք զիւաց և ախտից	478
Գիր. Ամեր. Վ. Ավետիսամդրիամ. — Պատմութիւնն Սերասափոյ	488
Հ. Պոտուրիամ. — Մինազարեան հայ բանաստեղծներ. — Յովհաննէս Երգեկացի	499
Ցովհաննէս Երգեկացի. — Ազր Ակամայ	504

Գ Ր Ա Կ Ա Ն Ք

Վիկուրիա Աղամուր. — Նոր երգեր, թրգ. Հ. Ա. Վաղեկեան	505
Գիմ - Այր. — Զմոն Եկատ	507
Բազու. — Անոբել Նալբանդեան	508
Հ. Մկրտիչ Պոտուրիամ. — Թուլբոյի գամբանի մաս	509
* * *. — Ֆր. Մաքլէրի Հայկական մանրանկարութիւնը	511